

### ԿՐՐՆԱ-ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

#### ՆԵՐՔԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Այսարհի վրայ, հողիէն զատ ո՛չ մէկ բան աւելի ծարաւի է գեղեցկութեան. և ո՛չ մէկ բան աւելի դիրարւ, աւելի շուտ և աւելի բնականորէն կը գեղեցկանայ: Հոգիէն զատ ո՛չ մէկ բան աւելի շատ կը հնազանդի խզճմտորէն տրուած վեհ և մաքուր հրահանգներուն. և ո՛չ մէկ բան կ'ենթարկուի հլութեամբ իշխանութեանը բարձրագոյն խորհուրդի մը: Այդ պատճառաւ շատ քիչ հոգիներ կ'ընդդիմանան գերիշխանութեանը գեղեցկանալ գիտցող հոգիի մը:

Իրաւ, գեղեցկութիւնն է, կարծես, անունզը մեր հոգիին՝ որ զայն կը փնտռէ ամէն տեղ. և նոյնիսկ ամէնէն ստորին կեանքի մէջ՝ անօթի չի մեռնիր ան, կ'անդի չկայ կատարելապէս աննշմար անցնող գեղեցկութիւն մը. թերեւս ան գոյութիւն ունի անգիտակցութեան մէջ միայն, բայց կը ներգործէ մ'նջքան ուժեղ՝ խաւարին մէջ, որքան ցերեկուան պայծառութեան, սա միակ տարբերութեամբ, որ խաւարին մէջ անոր հայթայթած հաճոյքը նուազ ըմբռնելի է: Քննեցէ՛ք ամէնէն հասարակ մարդիկը, երբ կտոր մը գեղեցկութիւն կուզայ շօշափել իրենց խաւար իսկութիւնը: Այդ մարդիկը ո՛րք և ի՛նչ նպատակով ալ հաւաքուած ըլլան, կարծես, առաջին հոգեբնին է զոցել կեանքին մեծ գոները: Անոնցմէ իւրաքանչիւրը սակայն, երբ առանձինն էր, ապրեցաւ՝ մէկէ աւելի անգամներ, իր հոգիին համաձայն: Սիրեց թերեւս. տառապեցաւ անկասկած: Ինք ալ լսեց, անվրէպ՝ պայծառութեանց և սորսափներու հեռաւոր աշխարհին ձայները՝ և գիտցաւ, շա՛տ իրիկուններ, լուսութեան մէջ խոնարհիլ ծոզէն աւելի խորունկ օրէնքներու առջեւ: Բայց երբ միտսին են իր սիրեն գինոջիւ ստորին բարեկերպով: Չեմ գիտեր ի՛նչ տարօրինակ վախ ունին գեղեցկութենէն, և որքան շատ ըլլան թրուով, նոյնքան աւելի կը վախնան, ինչպէս կ'ահաբեկին՝ լուսութենէն կամ բիւրեղացած

ճշմարտութենէն: Եւ ասիկա այնքան ճշմարիտ է, որ, եթէ պատահէր անոնցմէ մէկուն, օրուան ընթացքին, ընել հերոսական արարք մը, պիտի ջանար, զայն արէ դարացնելու համար, վերագրել անոր՝ թշուառական դրդապատճառներ վերցուած իր ստորին շրջանակէն: Մտիկ ըրէ՛ք սակայն, արտասանուած է վեհ և պերճ խօսք մը, որ բացած է ձեւով մը կեանքին ազբիրները: Հոգի մը համարձակած է ցուցադրուիլ՝ պահ մը, այնպէս, ինչպէս է սիրոյ, վիշտի մէջ, մահուան առջեւ կամ մենութեանը մէջ՝ գիշերային աստղերուն ներկայութեանը: Անհանգստութիւն կայ, ու դէմքերը՝ զարմացական կամ ժպտուն... կը կարծէ՛ք, որ, եթէ նման խօսք մը արասանուած ըլլար ամէն իրիկուն, ամէնէն երկչոտ հոգիները պիտի չխրախուսուէին, և մարդիկ պիտի չապրէին աւելի ճշմարիտ կերպով: Նոյնիսկ անհրաժեշտ չէ կրկնութիւնը նման խօսքի մը: Սորուն շա՛տ մը տեղի ունեցաւ որ պիտի թողու շա՛տ խորունկ հետքեր: Այդ խօսքը արտասանող հոգին պիտի ճանչցուի, ամէն իրիկուն, իր քօյրերէն, և իր ներկայութիւնն իսկ պիտի գետեղէ այլեւս չեմ գիտեր ի՛նչ փառահեղ բան մը ամէնէն աննշան խօսքերուն տակ: Ամենայն դէպս տեղի ունեցաւ անորոշելի փոփոխութիւն մը: Ստորին բաներն այլեւս պիտի ունենան այլամերժ նոյն ոյժը, և զարհուրած հոգիները գիտեն թէ ապատան մը կայ տեղ մը...:

Որոշ է թէ բնական և նախնական յարբերութիւնները, հոգիէ հոգի, գեղեցկութիւնն է միակ լեզուն մեր հոգիներուն որոնք չեն հասկնար այլ լեզու, չունին ուրիշ կեանք, չեն արտադրեր այլ ինչ և չեն կրնար շահագրգռուիլ ուրիշ բանով: Ահա՛ թէ ինչու, ամէն խօս, ամէն խօսք, ամէն արարք մեծ և գեղեցիկ, անմիջապէս կը ծափահարուի ամէնէն ընկճուած հոգիէն և ամէնէն ստորինէն իսկ — եթէ թոյլատրելի է ըսել թէ կան ստորին հոգիներ: Հոգին զինք ուրիշ տարրի կապող մաս չունի և կը զատէ միայն գեղեցկութեան համաձայն: Դուք ա՛յդ կը տեսնէք ձեր կեանքին ամէն ըրպէսին, և դո՛ւք իսկ որ ուրացաք գեղեցկութիւնը, մէկէ աւելի անգամներ, գիտէք ա՛յդ, զայն իրենց սըրտին մէջ անզգար որոնողներուն շա՛փ:

Եթէ որ մը խորապէս պէտք ունենաք մէկու մը, պիտի կրնա՞ք անոր որ թշուառական սպիտակ մը ծիծաղեցած երբ գեղեցկուծիւնը կ'անցնէր, կամ անոր որ զլիւի ճանուսով մը պղծեց վեհանձն արարք մը, կամ պարզապէս մաքուր ձգտում մը: Թե՛րեւս անոր ընթացքը վաւերացնողներէն էրք: Բայց այս լուրջ պահուն երբ ճշմարտութիւնն է որ ձեր գուռը կը զարնէ, պիտի գտնուաք անոր որ գիտցաւ խոնարհիլ և սիրելի: Զեր հոգին դատեր էր իր խորունկութեանց մէջ, և լուս ու անսխալական իր գառունն է որ, երեսուն տարի ետք թերեւս, մակերեսը կը բարձրանայ, և ձեզ կը շրկէ քրոջ մը որ աւելի զո՛ւք էք քան բովանդակ ձեր ինքնութիւնը, վասնզի ան աւելի մօտ եղած է գեղեցկութեան:

Այնքան քիչ բան է պէտք խրախուսելու համար քնած հրեշտակները: Պէտք էէ թերեւս արթնցնել — բաւական է պարզ ջապէս շքեանալ: Վերանալը չէ թերեւս, ապա՛ խորանալը քանք կը պահանջէ: Արդեօք քանք պէտք էէ՞ երեւակայելու համար տխրո՞ղ բաներ ծովուն ստալ կամ գիշերին գիտաց: Ո՞ր հոգին չի գիտոր թէ կը դանուծի միշտ ծովուն ստալ և յաւիտենական գիշերին ներկայութեան: Եթէ նուազ վախճանայիք գեղեցկութենէն, անկէ զատ աւրիչ բան պիտի չգտնէի՞նք կեանքին մէջ, որովհետեւ տեսանելի ամէն զանի տակ, իրականին մէջ, ան կայ միայն: Բոլոր հոգիները գիտեն ա՛յդ, բոլորը պատրաստ են, բայց ո՞րք են այն հոգիներն որոնք չեն ծածկեր իրենց գեղեցկութիւնը: Սակայն և այնպէս պէտք է «սկիւր» անոնցմէ մէկը: Ինչո՞ւ չհամարձակիլ ըլլալ այդ սպառող»ը: Միւսները մեր ռուբլ, ծարաւի են ինչպէս փոքրիկներ՝ ջրանշիւթ պալատի մը առջեւ, կը խճողին չեմքին վերայ, կը փսփօան, ծակերէն կը նային, բայց չեն համարձակիր դուռը հրել: Կը սպասեն որ մեծ մը գայ բանաւոր: Բայց գրեթէ երբեք չ'անցնիր մեծ մը:

Սակայն ի՞նչ պէտք է դառնալու համար յուսացուած մեծը: Գրեթէ ոչինչ: Հոգիները պահանջիտ չեն: Սա պահուն անուցած՝ այլ զարգայարգած գեղեցկանքման մտածում մը ձեզ կը պայծառացնէ որպէս Թափանցիկ ոման...: Զարմանալի

կը թուի երբ կարգ մը մարդիկ ըսեն թէ երբեք չեն կանդիպած ճշմարտ տգեղութեան, և թէ՛ տակաւին չեն գիտեր ստորին հոգիի մը ի՞նչ ըլլալը: Զարմանալի չէ սակայն. «սկսած» էին. որովհետեւ իրենք իսկ առաջին գեղեցիկներն էին, իրենց կը հրաւիրէին անցնող ամէն գեղեցկութիւն, ինչպէս փարս մը՝ նաւերը հորիզոնի չորս ծագերէն: Անոնքն ոմանք կը գանգատին կիներէն, օրինակի համար, և չեն մտածեր թէ, կնոջ կետ առաջին կանդիպումին, կը բաւէ միակ խօսք մը, միակ մտածում մը՝ գեղեցիկն ու խորունկը ուրացող, թունաւորելու յաւիտեան ձեր գոյութիւնը անոր հոգիին մէջ: «Գրայով ինձի, ըսաւ իմաստուն մը, չեմ ճանչցած մէ՛կ հատ իսկ կին որ ինձի բերած չըլլայ վեհ բան մը»: Ան մեծ էր նախ. հոն է իր գազանիքը: Հոգին միայն մէկ բան երբեք չի ներեր, այն է՝ ստիպուած ըլլալ գիտել, կպիլ, բաժնել տգեղ գործ մը, խօսք մը կամ մտածում մը: Զի կրնաք ներել վասնզի հոս՝ ներել կը նշանակէ ինքնուրացում: Եւ սակայն, մարդոց մեծագոյն մասին համար ճարտար, զօրաւոր, ճարպիկ ըլլալ չի նշանակեր, ա՛մէն բանէ առաջ, կեանքին հոգին կեանքէն, չէ՞ որ նշանակեր մէկգի նետել բոլոր խորունկ ձգտումները: Այդպէս կը վարուին մինչեւ իսկ սիրոյ մէջ. և ահա թէ ինչո՞ւ կի՛նը՝ որ տակաւին աւելի մօտ է ճշմարտութեան՝ գրեթէ երբեք չունի անոնց հետ ճշմարտ կեանքի պահ մը: Կարծես մարդը կը վախճանայ իր հոգիին միանալու, հազար փարսախ հետեւ կը կենայ անոր գեղեցկութենէն: Պէտք պիտի ըլլար, ընդհակառակը, փորձել ինքզինք կանխել անդադար: Մտածեցէ՛ք և ըսէ՛ք սա վարկեանին շատ գեղեցիկ բաներ որպէսզի անոնք ճշմարտութեան ձեռք մէջ. անոնք ճշմարտութիւն պիտի դառնան վաղը, եթէ փորձած չէ գանոնք մտածել կամ ըսել այս իրիկուն: Զանաք մեք մեզմէ աւելի գեղեցիկ ըլլալ, պիտի չկրնանք մեր հոգիէն անցին անցնիլ:

Երբ հարցը կը վերաբերի թագուն և լուսկեաց գեղեցկութեան, մարդ չի սխալիր: Արդէն շատ ալ կարեւոր չէ չսխալուլը, քանի որ ներքին աղբիւրը լուսաւոր է: Բայց ո՞վ կը մտածէ ընել նուազագոյն աննշմարելի ճիւղ: Եւ սակայն կը գտնը-

ւինք հոս մարդի մը մէջ որ ամէն բան ազգու է որովհետեւ ակնկալուում մէջ է: Բոլոր դռները բացուած են, կը բաւէ զանոնք հրել միայն, և զդեպիը լիքն է շըւթայակալ թագուհիներով: Շատ յաճախ մէկ բառ միայն կը բաւէ աւելիւս համար ազգի լեռներ: Ինչու՞ չունենալ քաջութիւն հակադրելու ազնիւ պատասխան մը ստորին հարցումի մը: Կը կարծէ՞ք թէ մտքողովուն աննշմար անցնի ա՛ն կամ մըթընցէ միայն զարմանք: Կը կարծէ՞ք թէ ստիկա չի մօտենար աւելի՞ երկու հողիներու բնական երկխօսութեան: Ձի գիտցուի թէ ի՞նչ բան կը խրախուսէ կամ կ'ազատագրէ ատիկա: Նոյն իսկ այդ պատասխանը մերժողը քայլ մը կ'ընէ, հակառակ իր կամքին, զէպի իր յատուկ դեղեցկութեան: Գեղեցիկ բան մը չի մեռնիր առանց մաքրագործելու ուրիշ բան մը: Չկայ հորնչական եղեցկութիւն: Ճամբաներուն գեղեցկութիւն ցանել վախնալու է: Անոնք հոն պիտի մնան շարաքններ, տարիներ, բայց աշամանդի պէս անլոյծ, և վերջապէս պիտի անցնի մէկը, պիտի տեսնէ անոնց փայլը, պիտի տեսնէ զանոնք և պիտի երթայ՝ երջանիկ: Ուրեմն ինչու՞ կասեցնել ձեր մէջ վեհ և գեղեցիկ խօսք մը, որովհետեւ կը կարծէք որ անհասկընալի պիտի մնայ: Ուրեմն ինչու՞ ազդիլել ձեռք գերագոյն բարոյական վարկիկան մը, որովհետեւ կը մտածէք որ ձեր շրջապատը պիտի չօգտուի անկէ: Ինչու՞ ուրեմն խափանել ձեր հողիին բնազդական մէկ շարժումը զէպի բարձունքներ, որովհետեւ կը գտնուիք ձորաբնակներու մէջ: Արդեօք խորիմաստ զգացում մը կը կրօնցնէ՞ իր ազդեցութիւնը խաւարին մէջ: Արդեօք կոյր մը աչքերէն զատ ուրիշ միջոցներ չունի՞ր՞ գատորոշելու զինք սիրողները և չսիրողները: Արդեօք գեղեցկութիւնը հասկըցուելու պէտք ունի՞ր՞ գոյութիւն ունենալու համար, և յետոյ չէ՞ք կարծեր թէ ըլլայ, ամէն մարդու մէջ, բան մը որ հասկնայ շատ աւելին քան այն զոր հասկընալ կը թուի, կամ կը կարծէ հասկնալ: Ո՛նոյն իսկ ամէնէն թշուառականներուն, կ'ըսէր, որ մը, բարձրագոյն էակը զոր ճանչնալու երջանկութիւնն ունեցած եմ, նոյն իսկ ամէնէն թշուառականներուն միջակ կամ սղեղ բան մ'ըսելու քաջութիւն

չունիմ, բնա՛ւ: Եւ տեսայ թէ այդ էակը, որուն ես հետեւեցայ երկար տասն իր կեանքին մէջ, ունէր՞ ամէնէն մաւթ, ամէնէն զոց, ամէնէն կոյր, ամէնէն ըմբոստ իսկ հողիներուն վրայ, անպատում իշխանութիւն մը: Վասնզի ո՛չ մէկ բերան կարող է յայտնել իշխանութիւնը հողի մը որ կը ջանայ ապրիլ գեղեցկութեան մըթնոլորտի մը մէջ, և որ ներգործականորէն՞ գեղեցիկ է ինքն իր մէջ: Եւ արդէն այս ներգործական յատկութիւնը չէ՞ որ կը դարձնէ կեանքը թշուառ կամ երկնային: Եթէ կարենայինք երթալ իրերուն խորը, պիտի գտնէինք որ քանի մը գեղեցիկ հողիներու այդ իշխանութիւնն է կանգուն պահողը միւսները կեանքին մէջ: Ընտրուած քանի մը էակներու մասին իւրաքանչիւրին շինած գաղափարը չէ՞ որ կը կազմէ կենդանի և ազգու միակ բարոյականը: Բայց այդ գաղափարին մէջ ո՞րն է բաժինը ընտրուած հողիին և ո՞րն է բաժինը ընտրող հողիին: Արդեօք շատ խորհրդաւոր խորհուրդ մը չէ՞ այդ իտէալ բարոյականը, որ չի հասնիր իրողութիւններու, որոնց երբեք պիտի չկարենայ հպիլ գեղեցկագոյն զիրքերու բարոյականը: Ըստ կայ ազգեցութեան զժուար սահմանելի տարածութիւն մը, և ոյժի ազդիւր մը որուն կ'իրթանք ըմպլ իւրաքանչիւրը մէկէ աւելի անգամներ օրական: Ձեր սիրած և որպէս կատարեալ նկատած այս էակներուն մէկուն մէջ թերացում մը արդեօք չի՞ր՞ պակասեցնել անմիջապէս ձեր վստահութիւնը իրերու տիեզերական մեծութեան վրայ և ձեր հիացումը անոնց վրայ: Միւս կողմէ, չեմ կարծեր թէ ոչինչ գեղեցկացնէ հողին աւելի անզգալարար, աւելի բնականորէն քան ապահովութեան այն զգացումը թէ կայ, տեղ մը, ոչ հեռու իրմէն, գեղեցիկ և մաքուր էակ մը զոր կրնայ ան սիրել առանց յետին միտքի: Երբ հողին իրապէ՛ս մտնեցեր է նման էակի մը, գեղեցկութիւնը կը դադրի ըլլալէ մեռած բան մը. և կը զգենու նոյն հետայն տիրական կեանք մը, ու իր ներգործութիւնն ա՛լ կը դառնայ բնական, անդժմագրելի: Ահա թէ ինչու՞ խորհելու էք այդ մասին. առանձին չենք. լաւերը պէտք է հսկեն:

5րդ էԿԵճատի 8րդ գլխին մէջ Յլօթիմ

խօսելէ ետք «իմանալի գեղեցկութեան» ալսինքն՝ երկնային գեղեցկութեան մասին, կ'եզրակացնէ սապէս՝ «մեզի համար գեղեցիկ ենք երբ կը պատկանինք մենք միգրի, և տգեղ՝ երբ կ'իջնենք ստորագաս բնութեան մը: Դարձեալ, գեղեցիկ ենք երբ կը ճանչնանք մենք մեզ, և տգեղ՝ երբ կ'անզրիտանանք մենք մեզ»: Արդ, չմոռնանք, մենք հոս լեռնեղբու վրայ ենք, ուր ինքզինք տգիտանալ չի նշանակեր պարզ պակտ չզգիտնալ մեր մէջի անցուղորձերը, երբ սիրահար ենք կամ նախանձոտ, երկչոտ կամ ցանկացող, բարեբախտ կամ զժբախտ: Ինքզինք տգիտանալ կը նշանակէ տգիտանալ մարդոց մէջէն անցնող ստուռաւային բանը: Տգեղ ենք երբ կը հնառանք մեր մէջ բնակող սատուածներէն. կը գեղեցկանանք հետզհետէ որ կը զբռնենք զանոնք: Այլոց մէջի երկնայինը պիտի գտնենք՝ նախ անոնց ցուցնելով մեր մէջինը: Պէտք է աստուածներէն մին նըշան տայ միւսին, և բոլոր աստուածները կը պատասխանեն ամէնէն աննշմարելի նըշանին: Երբեք շատ կրկնած չենք կրնար ըլլալ այս բանը, գրեթէ անտոնանելի ճեղք մը կը բաւէ որպէսզի երկինքի ջուրերը թափանցեն հողի մը մէջ: Բոլոր սրտակները կարկառած են զէպի անծանօթ աղբիւրը. և կը գտնուինք վայր մը ուր միայն գեղեցկութիւն կ'երեւակայէ մարդ: Եթէ կարենայինք հարցնել հրեշտակի մը մեր հողինբուն ի՞նչ ընելը խաւարին մէջ, կը կարծեմ թէ ան պիտի պատասխանէր, զիտելէ ետք թրեւս երկու տարիներ, շատ աւելի հեռուներ՝ ասնոնք սիրոյ կը փոխակերպեն իրենց տրուած ամէն բան»: Այո՛, խոստովանինք որ մարդուն հողին ունի եղակի քաջութիւն մը: Ան աշխատի կը համակերպի ամբողջ գիշեր մը երբ մեզ չէ շատեր զայն կը վանեն և երբ ո՛չ ոք անոր կը խօսի: Ան հոն կը կատարէ անտարուելի ի՞նչ որ կրնայ, և կը ջանայ հանել՝ իրեն նետուած քարերէն, կորիզը յաւիտենական լոյսին զոր կը պարունակեն անոնք թրեւս: Եւ ջանալով հանդերձ կը սպասէ պատեհ ստեղծել երբ պիտի կրնայ ցուցնել իր ժողոված յոգնաշան գանձերը քով մը՝ աւելի սիրելի կամ, պատահմամբ, աւելի մօտիկ: Բայց բիւրաւոր կեանքեր կան ուր ո՛չ մէկ քոյր կ'այցելէ

իրեն, և ուր կեանքը զինք այնքան երկչոտ դարձուցած է որ, ան կ'անցնի անխօս և առանց կարենալ զարգարուելու, զէթ մէկ անգամ, ամէնէն խոնարհ զարդովն իր խոնարհ պսակին:

Եւ հակառակ ամենուն, ան կը հակէ ամէն բանի վրայ իր անբեւեոյթ երկինքին մէջ: Ան կ'ազգարարէ, կը սիրէ, կը վճայլի, կ'առինքնէ, կը վանէ: Իւրաքանչիւր նոր եղելութեան՝ մակերեսին կուգայ, ըստ պատելով որ ստիպեն զինք իջնել, որովհետեւ զինք կը գտնեն անտանելի և խենթ: Ան կը թափառի ինչպէս Քասսանդրան՝ Արթրիսներու գաւիթին տակ: Ան կ'ընէ հոն խօսքեր որոնց ճշմարտութիւնն իսկ միայն ստուեր է, և ո՛չ ոք կը լսէ զինք: Եթէ վեր գիտցնենք մեր աչքերը, ան կ'ակնկալէ արեւի կամ աստղի շող մը որմէ կ'ուզէ շինել մտածում մը կամ ձգտում մը անգիտակից ու շատ մաքուր. և եթէ մեր աչքերը բան չտան իրեն, ան պիտի գիտնայ փոխակերպել իր խեղճ յուսախաբութիւնն անպատում բան մը զոր պիտի պահէ մինչեւ մահ: Երբ կը սիրենք, ան կը գինովնալ լոյսով՝ զոց դրան ետին, և, յուսալով հանդերձ, չի վատներ ժամերը, ու ճեղքերէն քամուող այդ լոյսը կը գառնայ, իրեն համար, բարութիւն, գեղեցկութիւն կամ ճշմարտութիւն: Բայց եթէ դուռը չբացուի (և քանի՞ կեանքերուն մէջ կը բացուի) ան կը վերագառնայ իր քանտը, և իր ապաշար պիտի ըլլար թրեւս երբեք չտեսնուած բարձրութեամբ ճշմարտութիւն մը, վասնզի կը գտնուինք անձուռելի փոխակերպութեանց վայրի մը մէջ. և ինչ որ ծնած չէ դրան սազին՝ կորսուած չէ, այլ՝ չի խառնուիր այս կեանքին...

Քիչ առաջ կ'ըսէի թէ հողին գեղեցկութեան կը փոխակերպէ ինչ որ կուտան իրեն: Կը թուի նոյն իսկ թէ, հետզհետէ որ այն մասին մտածուի, ան չունի գոյութեան իրաւունք: Եւ թէ իր բովանդակ գործունէութիւնը կը յատկաբար ժողովուրդ, մեր ներքը, գանձ մը աննկարագրելի գեղեցկութեան: Արդեօք ամէն ինչ գեղեցկութեան պիտի չփոխուէ՞ր բնականօրէն եթէ չխանգարէինք անդադար յամառ աշխատանքը մեր հողին: Արդեօք չարիքն իսկ չի՞ գառնար թանկագին երբ անկէ հանէ ան զղջումի կատարեալ աղամանդը:

Միթե՞ ձեր գործած անարդարութիւններն և թափել տուած արցունքները չե՞ն դառնար վերջապէս, որ մը, անոնք ալ: լոյս և սէր, ձեր հոգիին մէջ: Երբեք դիտած էք զուք ձեզ այս սրբարար բոցերուն տակ: Մեծ չարք մը կ'ասացերք են ձեզի այսօր. մէտքերը գժուձ էին, արարքը՝ ստորին և արտում, և լացիք տգեղութեան մէջ: Այս սուհանդերձ ակնարկ մը նետեցէք ձեր հոգիին մէջ, քանի մը տարի ետք, և ըսէ՛ք ինձ թէ, այս արարքին յիշատակին տակ, չէ՞ք տեսներ բան մը արդէն մտածումէ մը աւելի նուրբ, անհունանելի չե՞մ գիտեր ի՞նչ ոյժ՝ որ ուէ կանչ չունի այս աշխարհի սովորական ոյժերուն հետ, չե՞մ գիտեր ի՞նչ աղբիւր «այլ կեանքի» որմէ պիտի կրնանք ըմպել առանց զայն սպասելու, մինչև ձեր վերջին օրը: Եւ սակայն չօգնեցիք անխոնջ թագուհիին, և կը մըտածէիք ամբողջութեամբ, մինչ, առանց ձեր գիտութեան, արարքը կը բերեցանար լընուութեանը մէջ ձեր էութեան, և կ'աւելցընէր թանկագին լուրը սա մեծ աւազանին ճշմարտութեան և գեղեցկութեան, որ չէ յուզուած ինչպէս է՝ նուազ խորունկ անազանը ճշմարտ և գեղեցկ մտածումներուն, այլ՝ կը մնայ առ յաւէտ պաշտպանուած կեանքին շունչէն:

Մեր շուրջ յածող հոգիներու այս անաղմուկ գործունէութեան բնոյթն անծանօթ է մեզի: Ամբիծ խօսք մը ըսիք մէկուրն որ չհասկցաւ զայն. կորուսած կարծեցիք զայն, և ա՛լ չէիք մտածեր անոր մասին: Բայց օրին մէկը, պատահմամբ, ան կը յայտնուի անուր ձեւափոխութիւններով, և կրնաք տեսնել, խաւարին մէջ, անոր բերած անսպասելի պտուղները. յետոյ, ամէն ինչ նորէն կ'իյնայ լուսութեան մէջ: Բայց ի՞նչ հող. մարդ կը սորվի թէ բան չկէ կորնչիլը հոգիին մէջ, և թէ ամէնէն պատիկ հոգին ալ ունի իր պահերը փառաւորութեան: Պատրանք չկայ. ամէնէն գժախտներն իսկ և ամէնէն կապտաւուններն ունին, իրենց կամքին հակառակ, անսպառ զանձ մը գեղեցկութեան, իրենց էութեան խորը: Պէտք չէ որ գեղեցկութիւնը սեկուտացած տօն մը մնայ կանանքին մէջ, այլ՝ գառնայ կանապագօրեայ տօն: Մեծ ճիգ պէտք չէ ընդունուելու համար անոնց միջև զորոնց աչքերուն

մէջ ծաղկազարդ երկիրն ու լուսալայտաւ երկիրնը չեն մաներ փոքրագոյն մասնիկներով, այլ՝ վսեմապանծ զանգուածներով...: Հապար երակներ կան ուրիշ մեր հոգիին գեղեցկութիւնը կրնայ բարձրանալ մինչև և մեր մտածումին: Կայ մանաւանդ սիրոյ բանը՝ հրանախ և կեդրոնական:

Հոգիին մեր մատուցանելիք գեղեցկութեան ամէնէն ակնանկիտ տարբերը սիրոյ մէջ չե՞ն: Կան էակներ որոնք կը սիրենք զիրար, այդպէս, գեղեցկութեան մէջ: Սիրել այդպէս, կը նշանակէ տակաւ կորսընցնել տգեղութեան ծնածը, գառնալ կոյ՜ չնչին բաներու նկատմամբ, և նշմարել միայն՝ թարմութիւնն ու կուսութիւնը խոնարհագոյն հոգիներուն: Սիրել այդպէս, կը նշանակէ ա՛լ պէտք չիսկ չունենալ ներու: Սիրել այդպէս, կը նշանակէ ոչինչ ունենալ պահելիք որովհետեւ չկայ բան մը զոր յատեան ներկայ հոգին չփոխէ գեղեցկութեան: Սիրել այդպէս, կը նշանակէ տեսնել չարիքը՝ միայն սրբազործելու համար ներողամտութիւնը, և սորվելու՝ չչփոթել մեղաւորն իր մեղքին հետ: Սիրել այդպէս, կը նշանակէ բարձրացնել, մեր մէջ, մեզ շրջապատողները բարձունքներու ուր ա՛լ չեն սողորի անոնք և ուրիշ ստորին արարք մը կ'իյնայ ա՛յնքան բարձրէն որ, հանդիպելով երկիրն, կը յանձնէ, հակառակ իր կամքին, իր ազամանդէ հոգին: Սիրել այդպէս կը նշանակէ կերպարանափոխել անգիտակցօրէն փոքրագոյն մտադրութիւններն անստաման շարժումներուն: Սիրել այդպէս կը նշանակէ կոչել սիրոյ խնճոյքին ինչ որ կայ գեղեցիկ՝ երկրի վրայ, երկինքին և հոգիին մէջ: Սիրել այդպէս կը նշանակէ ըլլալ էակի մը առաջ այնպէս ինչպէս ենք Աստուծոյ առաջ: Սիրել այդպէս կը նշանակէ ոգեկոչել, ամէնէն պատիկ շարժումին, ներկայութիւնը մեր հոգիին իր բոլոր գանձերով: Ա՛լ հարկ չկայ մահուան գժախտութեանց կամ արցունքներու որպէսզի երևնայ հոգին. Ժպիտ մը բաւ է: Սիրել այդպէս կը նշանակէ երջանկութեան մէջ ճշմարտութիւնը տեսնել ա՛յնքան խորունկ կերպով որքան զայն տեսնի քանի մը հերոսներ մեծագոյն տառապանքներու լոյսին տակ: Սիրել այդպէս կը նշանակէ ա՛լ զանազան գեղեցկութիւնը՝ սիրոյ փոխուած,

**ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ**

**Ն Ա Ր Ե Կ Ը**

**ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ**



**ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ**

սէրէն՝ գեղեցկութեան փոխուող, Սիրելի այդպէս կը նշանակէ ա՛լ չկարենալ ըսել ո՛ր կը վերջանայ աստղի մը ճառագայթը, և ուր կը սկսի համարյոք հասարակ մըտածումի մը: Այդպէս սիրելի է հասնիլ այնքան մօտ Աստուծոյ որ հրեշտակներն ունենան քեզ: Այդպէս սիրելի է գեղեցկացնել միասին նոյն հոգին որ կը դառնայ քիչ քիչ միակ հրեշտակը որուն մասին կը խօսի Սվիտէն Պօրկ: Այդպէս սիրելի է գտնել ամէն օր գեղեցկութիւն մը նոր այդ խորհրդաւոր հրեշտակին մէջ, և ընթանալ միասին բարութեան մը մէջ հետզհետէ աւելի կենդանի և աւելի բարձր: Որովհետեւ կայ նաեւ մեռած բարութիւն մը կազմուած անցեալէ: Բայց ճշմարիտ սէրն անօգուտ կը դարձնէ անցեալն և կը ստեղծէ իր մատուցումով անսպառ ապագայ մը բարութեան՝ անարցունք, բարտաւոր: Այդպէս սիրելի ազատագրել է իր հոգին, գառնալ՝ աղատագրեալ հոգիին չափ գեղեցիկ: «Եթէ այս տեսարանին քեզի պատճառով յուզուումս մէջ չես յայտարարեր անոր գեղեցկութիւնը, և, եթէ սուզելով անարարք քու իսկ մէջդ, տակաւին չես զգար հրապոյրը գեղեցկութեան, զուր տեղ պիտի փնտուէր, այդ տրամադրութիւնով, իմանալի գեղեցկութիւնը. որովհետեւ պիտի փնտուէր զայն անցեալին և ապականութեան ճամբով: Ահաւասիկ թէ ինչու մեր խօսքը չ'ուղղուիր բոլոր մարդոց: Իայց, եթէ քու մէջդ ճանչցած ես գեղեցկութիւնը, կրթէ դուն քեզ իմանալի գեղեցկութեան վերջիշտապաւումով...»:

Թերզ. ՊԱՐԳԵՒԻ  
Երևան

M. MAETERLINK  
(Le Trésor des Humbles)



Ինչպէս ըսինք, Միջին դարու ընդհանուր ուղղութիւններէն մին էր ամէն ինչ Ս. Գրքին վերագրել: Նարեկացին սակայն Ս. Գրքին կը դիմէ մտածման պէտքէն աւելի պատկերացման նպատակներով: Անձնական գրութեան մը կնիքը չենք գտներ Նարեկի մէջ, հակառակ որ ան շատ լաւ գիտէ ընթացիկ վարդապետութիւնը: Մըտածման այս հետեւականութիւնը վերագրելի է մէկ կողմէն Ս. Գրքի ճնշումին և միւս կողմէ իմաստասիրութեան մը զգալի պակասին, որ ընդհանուր է հայ մտքի պատմութեան մէջ: Քաղաքական մեր ճակատագրերը գուցէ գժբախտ պատճառներէն մին է որ մենք անհաղորդ մնացած ըլլանք այդ կարգի որոնումներուն, և բաւականանք միայն միման գրութիւններու ծանծաղ ծանօթացումներով, և անոր բարոյական կիրարկումներէն:

Սակայն պէտք չէ մոռնալ որ յոյն և լատին հայրապետները նոյն այդ զիրքերէն մեկնած են, հասնելու համար կառուցումներ, որոնք իմաստասիրութիւն մը, բնագիտական ամբողջութիւն մը կը համարեն: Նարեկի ազօթքները կառուցումներ ըլլալէ աւելի, իրենց հատուածական մասերով ընդհանուր յղացման մը կարելութիւնները ըլլալ կը խոտանան: Ինչ որ աւանդութիւնը, ցեղային նկարագիրը, անձնական փորձառութիւնը կը գրգեն իր բացառիկ իմացականութեանը մէջ, ինչ որ պատմութիւնն ու շրջապատը կ'աւելցնեն, Նարեկացին անոնց կը դիմէ և անոնցմէ կը յօրինէ իր ազօթքները:

Որքեր մասերէն ամէնէն կարեւորը մտածման ընդհանուր նոյնութիւնն է, սակայն ասիկա մտածումները չկարենալ երեսելէն չի բխիր՝ այլ խիտ ու թանձր մտա-